

նոնց ընտանիքը, սակայն հարս ու փեսա-
 յին միութեամբ ընտանիքները եղան իրա-
 բու մերձաւոր ու ազգակիցներ: Որով թէ-
 պէտ կնքահօրդ կնքահայրը քեզմէ օտար
 է, բայց քու կնքահօրդ կնքահայր ըլլա-
 լով՝ հաւասարապէս քուկը ալ է. ուստի
 չեն կրնար մինչեւ Գ. կարգ իրարու հետ
 կարգուիլ:

Մինչդեռ տարբեր է Որդեգրութիւնը:
 Որդեգրութիւնն ալ օրինաւոր ազգակցու-
 թիւն մըն է, վասն զի մէկը օրինաւորապէս
 ուրիշին տղան իրեն որդեգիր ըրած է,
 սակայն որդեգիրը ազգակից է մի միայն
 անոր՝ որուն որդեգրուած է: Ուստի մար-
 դը չի կրնար իր աղջիկը կամ տղան իրեն
 օրինաւոր որդեգրին հետ պսակել, կրնայ
 սակայն որդեգրին քոյրերուն կամ եղբայր-
 ներուն հետ պսակել, վասն զի ասոնք օ-
 տար են հայրազրէն եւ անոր ընտանիքէն:
 Ինչպէս օրինակի համար, կը մէջբերէ հե-
 ղինակը, ուղէջ մը որ կ'անոնեմ մէկ ծա-
 ոէն ու կը պատուաստեմ երկրորդ ծառի
 մը, առաջին ծառին միւս ուղէչները օ-
 տար են բոլորովին երկրորդ ծառէն: Եւ
 դեռ, որովհետեւ որդեգրութիւնը կամքի
 դործ մըն է, իսկ կամքը կ'որդեգրէ գայն
 միայն որ կ'ուզէ ու կը հաճի. ինչպէս
 սրբագործող քահանան որ շատ մը նըշ-
 խարներու մէջէն գայն միայն կը նուիրա-
 գործէ, որուն նկատմամբ որ դիտաւորու-
 թիւն ունի, թողլով միւս ամէնքը սոսկ
 հաց:

Գ. ԽՈՐԹ ԱՄՈՒՍԵՆՈՒԹԻՒՆ

Մինչ միեւնոյն հօրէն ու միեւնոյն մօ-
 ըն սերած ծնունդները կը կոչուին հա-
 րագատ արեւակից. միեւնոյն հօրէն՝ բայց
 զանազան մայրերէն կամ միեւնոյն մօրէն
 բայց զանազան հայրերէն սերած զաւակ-
 ները կը կոչուին խորթ, կամ ինչպէս կ'ը-
 սէ Խրիմեցին կրտսերքի եւ կրտսերքի:
 Խրիմեցին ուշադրութեան արժանի եր-
 կու կէտ ունի, նախ տհասութեան խըն-
 դրոյն մէջ՝ ինքն է առաջին անգամ որ
 առանձին կերպով կը յիշատակէ արական
 եւ իգական սեռի հաւասարութիւնը, ակն-
 արկելով Նոր Կտակարանի սկզբունքին:

Երկրորդ կէտը ուշադրութեան արժանի է
 խորթութեան հարցը:

Եկեղեցւոյ ընդհանուր կարգադրութեան
 համաձայն խորթ սերունդները, այսինքն
 համահայր կամ համամայր եղբայրները
 կամ քոյրերը, անչափահաս պսակին մէջ
 նկատուած են իբր հարազատներ, որով
 կ'արդիւի անոնց պսակը ոչ միայն իրենց
 մէջ, այլ նաեւ անոնց սերունդին մէջ մին-
 չեւ Ե. աստիճան: Խրիմեցին կը հետեւի
 այս ընդհանուր օրէնքին, սակայն խորթ-
 թիւն կը դնէ համահօր եւ համամօր խոր-
 թերու մէջ: Այսինքն մէկ հօրէ եւ երկու
 մօրմէ սերած երկու զաւակները կը նկատէ
 ամբողջական հարազատներ, վասն զի ազ-
 գականութեան արիւնը հօր կողմէն (որով-
 հետեւ հօրմէն կ'անցնի հարազատութիւ-
 նը) ամբողջական ունին. ասոնց թոռները
 կրնան խնամենալ եղբայրներու եւ քոյրե-
 րու հետ, ու ձագ թոռները իրարու հետ:
 Ընդհակառակն մէկ մօրէ եւ զանազան հայ-
 րերէ սերած զաւակները Խրիմեցին հա-
 մեմատ բոլորովին հարազատ չեն, այլ մէկ
 աստիճան նուազ ունին, վասն զի կիներ կէս
 է, եւ անկէ սերածները ազգականութեան
 կէս արիւնը ունին, ուստի ասոնց թոռան
 թոռները կրնան պսակուիլ իրարու հետ,
 ու այս կ'ըլլայ հեղինակին համեմատ Դ.
 աստիճան:

Գրչազրին մէջ կրնանք երկու բաժա-
 նում դնել. առաջին 9 էջերը կը պարու-
 նակեն կանոնադիտական մաս մը, իսկ յա-
 ջորդ 18 էջերուն մէջ ներկայացուած է
 8 ճիւղազրական զանազան ծառերու ձեւի
 տակ՝ բացատրութիւնը նախորդ ըսածնե-
 ներուն: Հանդիպած եմ գրչազրիս երկու
 օրինակին, Խմբագիրք Ե եւ Ժողովածու
 Ոսկեփորիկ Կ, որուն յիշատակազրը ան-
 ստոյգ է եւ ունի մէջը տարբերակներ:

Լեզուն աշխարհարարով խառն է եւ ան-
 հաստատ:

Գրչազրը կը գտնուի «Խմբագիրք Ե.
 Թիւ 70 պրակ 6». ունի 18 թուղթ: Մե-
 ծուքիւնն է 19,5×15: Գրութիւնը միա-
 սիւն. իւրաքանչիւր էջ ունի 22 տող: Նիւ-
 թը բամբակեայ նուրբ. անկազմ: Հանգա-
 մանքը անվնաս պահուած: Գիրք՝ նոտրգիր

կանոնաւոր: Խորագիրը, սկզբնատուերն
 եւ ճիւղազրութեան ծառերը կարմրագիր:
 Դատարկ թուղթ՝ մէկ թերթ ի սկզբան
 եւ երեք թերթ վերջաւորութեան: Ժամա-
 նակը ԺԵ. դարուն վերջերը: Տեղը հաւա-
 նօրէն Մեծորայ վանքին մէջ: Յիշատակա-
 րան էջ 27 գրչազրին վերջաւորութեան.
 «Ի խնդրոյ Թումայի վ. ի հրեշտակաբնակ
 սուրբ ուխտիս մեծորագնաց. եւ ես ծառա-
 յարար կատարեցի. Յակոբ վարդապետս
 Ղրիմեցի՝ Աշակերտի Գեարգայ վ. ի եւ քաջ
 դիտապետի եզնկացոյ. Յաղագս ազգակա-

նութեանց բաժանման»:
 Գրչազրիս վերջին ստացողն եղած է Տէր
 Միխայիլ ոմն լեհահայ քահանայ, որ գայն
 նուիրած է Ուխտիս Միաբան Հ. Մինաս
 վ. Բժշկեանի 1820 թուին Ստանիսլաւ
 զիւղաքաղաքին մէջ (Լեմպերկի թեմ),
 ինչպէս կը տեսնենք առաջին էջին ստորեւ:
 Յարգ էջին վրայ ունինք ոտանաւոր մը,
 որուն լուսանցքին վրայ՝ այն տողերուն
 դիմաց ուր ակնարկուած են անձերը՝ դըր-
 ուած կը տեսնենք կարգաւ՝ Աբրահամ,
 Սահակ, Յակոբ, Յովսէփ:

Հիրասէր ծեր նազիկ. գեղոյր խօսուն գառնի սեռի. ԱՐԲԱԼԱՄ
 Ունէր ամուլ կիւն մի բարի. էր ծիծաղկոտ առաքինի:
 Որպէս գգառն էր անմեղուկ. կայր սպանողին առջեւ ՍԱՀԱԿ
 Հեզուկ. որդիս ունէր բ. մանուկ. միւն էր յիմար՝ միւսն խարուկ:
 Կարգա եւ գիտ գառափինն, որ կիւն էառ գիր բեռոդին. ՅԱԿՈՒԲ
 Գօտէմարտեա ընդ միշտ էին. բայց կարնեցա ջիւն ի տեղին:
 Գօտէմարտըն ի նակատուն յաղթանարեալ եղեւ նկուն ՅԱԿՈՒԲ
 Ելեալ երթայր կաղկաղ ի տուն. արջառ ոչխար իւր խայտ պտուն:
 Արեգակն նման իշխան. եղբարս ունէր իւր մետասան. ՅՈՎԱՅՓ
 Թէպէտ եկաց շատ ի զընտան. շատոց ի սովն էած սեղան:

Հ. Խ. Ճ.

Հ Ա Յ Տ Ղ Ո Ւ Ն

Հստակդ առած արեւներու բոցին տակ,
 Դուն հայ գաւակ, կեանքի հրգօր տեղն ունիս,
 Արշալոյսներն ապագայի լուսակից՝
 Պայծառարիւր աչքերուդ եմ նըպատակ:

Եթէ փուշեր իսկ ներբաներդ արիւնն՝
 Դուն անվեհեր պիտի քայլես յաղթական,
 Ու քաջբու անմահութեան պերս խորան՝
 Պիտի կանգնես ապարանքներ մեր հողէն:

Մարդագայլերն երբ պատռեցին հուր հոգիդ,
 Երբ պապերուդ սրբունքն արիւն խրմելով
 Հեզնեցին մեր սրբութիւններն հոգեթով՝
 Դուն այն օրէն ծընար առիւծ նըշմարիտ:

Յառած աչքերդ անոր նակտին անասան՝
 Գաղափարի գընա՝ քամբէն անխոտոր,
 Չըպրկտորէ արցունքն աչքերդ աղուոր,
 Գիտցի՛ր, որդեակ, Յառն է փառքի աստիճան:

Արդ վերընձիւղ կայ Հայաստան մը անգին,
 - Դերբուկներու վըրայ ծըլած ծաղիկ հիր -,
 Նախնիքներու շահէն վառած կանթեղն իր՝
 Նոր նախնիքով մը կ'իլլէ բե՛մը կեանքին:

Փոքորիկներն եթէ երբեք յանդըգնին
 Մարել կայծերն հոգւոյդ՝ որ բոց մ'է անուր,
 Դուն ցոյց տուր լանջքը Մախիսի աննըկուն,
 Ու կաց անհոգ, ան կը վանէ չար քամին:

Դարերն ափին մէջ սեղմած՝ ան միշտ կանգուն՝
 Դիտեց անցնիլը ցեղերուն դէպի մահ,
 Ջուրէն, հուրէն յաւերժական եւ անահ՝
 Յըցեց նակատն դէպի աստղերը ժըպտուն: